

ՅԱՆԳԻԻՄԱՆՈՒԹԻՒՆ ԽԱՐԵՆՈՒԹԵԱՆՑ

ՉԱՄՈՒՌՆԵԱՆԻ

Մարդիկ կան, որք անձնական ցած նկատումներով վառուած բոր բոքած՝ իրենց նպատակին հասնելու համար ամեն անարգ միջոցներու կը դիմեն և ամենայն զորութեամբ կը պատերազմին. իրենց ամենէն զորաւոր զէնքերն են նէնգո-թիւն, խորա-խոթիւն, զրպարո-թիւն և խաբէր-թիւն, և իրենց այն ու կորովն է խմատա-կուծիւնը: Սքա երբեմն կանկանին, հոգ չէ. երբեմն իրենց թեւը կը խորտակի, փոյթ չէ. գլուխին կը ջախջախի, այն ալ փնաս չունի. քանի որ շունչ կայ բերանին միշտ կազաղակին ու խառնաշփոթ կը ճշնն, ոչ թէ խօսք հասկայնելու, այլ դիմացինը շփոթելու համար, սքա միշտ պատրաստ են՝ սեւին ձերմակ և ձերմակին սեւ տանելու, ճշմարտութեան սուտ և սրտութեան ճշմարտութիւնն է գոչելու: Գու կուզես ամեն տեսակ շոշափելի փատեր ճշմարտութիւններ թափել, ապացոյց մի թողուր գլուխնին դիզել, խոյտառակէ, անարդէ, թուք ու մուր տեղա երեսնին. նոքա ոչ ճշմարտութեան կակնածին և ոչ խոյտառակուելէ ամօթ կ'զգան. մոլեգնաբար կը յորձակին և յորձակումն կը բեցինք կատեն. փոխատեամբ զբեզ մորբեցնելու և իրենց լարած թակարթը ձգելու կը ձգնին: Վերջայտև երկար, անօգուտ և ՚ի զուր տեղը լքուցիչ պատերազմ մի վերջը և թէ նենգութեամբ և որոգայթով լինի՞՞՞ կարծեն նոր հաւանօք եւ նոր գաւառութիւն կը պահանջեն. և թէ յողթուին ալ՝ նոյնպէս անամօթաբար, յալթեյի՞նչ, կը պոռան:

Ասանկ է Տէրոյնց Չամուռձեան պատուելին, որ կարծես ուխտած է

ազգին մէջ գրական ասպարէզն եղողներն հարուածել և անպատուել. սորա ժաննաց խածուածքէն միայն նոքա տղատ կը մնան, որք յայտնի կամ ծածուկ Հռովմի մարգարադինը կը խնկարկեն: Ասանկներուն հետ խօսքի բռնուելէ աւելի աղել է կամ արգահատանօք նոցա ուղղութեան համար աղօթել եւ կամ իրենց սէս առանց ուղղակի սրտասխանելու չարաչար հարուածել: Բայց դժբախդաբար սոքա իրենց ճարպիկ ճամարտակութեամբը և նենգաւոր խաբէութեամբը յաջողած են խաբել հասարակութիւնը, նոցա առջեւ վարկ ու համարումն ստանալ և խօսքերնին իբրեւ անհերքելի պատգամ ճանչնել: Այս առթիւ տխուր հարկ մի կը բռնադատէ զմեզ այդ չարամիտ պատգամախօսի պատգամաց որպիսութիւնը չափը և արժէքը պարզ ՚ի պարզոյ յառաջ բերել և լուսոյ առջեւ հանելով խայտառակել:

Այս աշխատութիւնը յանձն առնիք ոչ թէ Չամուռձեանի պատասխանած լինելու կամ զինքն համոզելու համար, ոչ. այլ առաւել հասարակութեան կայթակղութիւնը ուղղելու և վիրաւորեալ գգացումները բժշկելու համար: Վասն զի Չամուռձեան գրխու հիւանդութեամբ վարուուած է. վասն զի նորա գլխայարանաց կարողութիւնքը խանգարուած են, վասն զի ինքն իւր հիւանդ լինելը չք գիտէր, վասն զի հիւանդութիւնը հետք ձեռացած է. վասն զի ունակութեան օրէնքը լաւ մը տիրապետած է վերան և զայն թօթափելու ոչ փոյթ արած է և ոչ կառնէ, և վասն զի Չամուռձեան անհամոզելի կամակոր մի է, որով յայտնի է թէ վնքն համոզել և մտքը բժշկել ջանալն անօրուտ է:

Արդ հասարակութիւն ուղիղ դաս

ման առաջնորդելու համար խօսքի նիւթ եղող խնդիրն համառօտ մի մէջ բերեմք :

Տէրոյենց տպատուելին ուրիշ մէկու մը 'ի պատասխանի Ս. դատուելու պատմութիւնն արած ասան ժողովի մը վկայութիւնը մէջ կը բերէ և զայն Տիեղերական կանուանէ : Ահա իւր բուն խօսքը . այս ժողովը Տիեղերական ժողովոց կարգը իբրև եօթներորդ յիշուած է մեր յայտնաւորքին մէջ ալ . . . : Հիներուն պատմութիւնը և մէկ Տիեղերական ժողով մի . . . և այլն : (տես հայրենիք թիւ 183) :

Միօնի այն ատենի խմբագիրը պատուելցն յօդուածին մէջ այս եօթներորդ Տիեղերական ժողով խօսքը տեսնելով Չամուռաճեանի նննգամտութեանը կը թափանցէ և քաջարանջ ճշմարիտ Հայու մը զգացումը կրող սրտի արժանի արիութեամբ քանի մը սողով կը հերքէ և ցոյց կը տայ թէ Հայք Տիեղերական անուամբ միայն երեք ժողով կը ճանչնան : Ահաւասիկ Միօնի բուն խօսքերը . « Տէրոյենց տպատուելին . . . եօթներորդ Տիեղերական ժողով մի կը յիշէ . . . մեր Եկեղեցին բայց 'ի երեք Տիեղերական ժողովներէ . . . ուրիշ Տիեղերական ժողով մը չը ճանաչէր , ոչ թէ ըստ պատուելոյն եօթներորդ Տիեղերական ժողով մը . այլ չորրորդ մը իսկ ընդունելու համար այնչափ զոհեր տրուած է Յունական և Լատինական մշակուանդ հետամտութեանց և մինչև ցարդ կը տայ » : (Միօն . փետր .) :

Խնդիրն իւր իսկութեամբ այս է անհայտ խօսքերէն յայտնի կը տեսնուի , որ Միօնի խմբագրին նպատակն ուրիշ բան չէ եղած բայց միայն ցոյց առ թէ Հայոց Եկեղեցին երեք Տիեղերական ժողովներէ զատ ուրիշ Տիեղերական ժողով չընդունիր : Թէպէտ արեւգակն ալ յայտնի է , բայց աչք ունե

ցոյները կը տեսնեն . բայց արդարև Պատուելոյն աչաց մէջ Վատիկանի խոշոր գերան մի մտած և տեսութիւնը բողոքովն բռնած է որ այսչափ անգամ կրկնուած Տիեղերական բառերը չը տեսներ և կամակորուցութեամբ ու նննգաւոր իմաստակութեամբ Միօնի խօսքը կը թիւրէ նորա մէջէն Տիեղերական բառը կը վերցնէ և ստպէս հեգնական ձևով մը կը ներկայացնէ ընթերցողաց « Հայոց Եկեղեցին երեք ժողովէն զատ ուրիշ ժողով չընդունիր եղեր » : Այսպէս խարդախութեամբ խնդիրը միայն ժողով բառին վերայ կը դարձնէ և կըսկսի Հայոց Եկեղեցին ուրիշ Ս. ժողովներ ալ ընդունելը հաստատուելու համար աւելորդ և անկարեւոր ապացուցութիւններ մէջ բերել , որոց վերայ ոչ խնդիր կայ և ոչ տարակոյս . ալս փաստերու կարգին մէջ իւր գրէ խաւոր զօրութիւնն եղող Յայտնաւորքի վկայութիւնն ալ յառաջ կը բերէ , բայց այն տեղ եւս Տիեղերական բառ չը դնուելով խտիբութիւնը երեւան կենէ : (Հայրենիք . թիւ 193) :

Այս յօդուածին մէջ պատուելի Տէրոյենցը իւր անձին արժանաւոր չարամտութեամբ խնդիրը Տիեղերականէն վերջընելով և Ս. Ժողով վերայ դարձնելով զանազան զբաղատութիւններ կ'առնէ , Միօնի խմբագրին հաւատքը կը քննադատէ , գերեզման կը կրկնէ և կամաւոր կ'մի Քաղկեդոնի վիժած ժողովն ու այսչափ դայթակղութիւն տալուն առթիւ հուլիսոր կոչուած Լեւոնի տուժաբը մէջ կը բերէ , գիտնալով որ արդէն գրգռուած Հայու զգացուն սիրտը չը պիտի կրնայ տոկալ այդ պիղծ անուաներուն առջև և պիտի ստիպուի պատասխանել : Այն ատեն Պատուելին թեւերը վեր աւած սաւանայական խնձրանօք պիտի խաղայ իւր խաբէութիւնը ծածկուելուն եւ

նորաստիկին հասնելուն համար, (Այս պարագայիս մէջ իւր նպատակն է, ինչպէս յօդուածներէն կերեւի, հին խորշիւ բարբրելով նոր հրգեհ մի յարուցանել Հռովմի աւազակաց քիչ մի աւար եւս հանելու համար): Բայց Միօնի խմբագիրը թէպէտ երիտասարդ հասակաւ, սակայն հասուն մտօք և կատարեալ խոհեմութեամբ Ապրիլ ամսաթուով անանկ արգար բանաւոր ճիշդ պատասխաններ տուած է որ եւ թէ Չամուռուական երեսը ծնփած չը լինէր եւ պատկառանք ունենար ան շուշտ պիտի ամաչէր և եթէ Հայու սիրտ ունենար հարկաւ պիտի զգար որ ինքն Հայաստանեայց ուղղափառ սուրբ, Կաթողիկէ, առաքելական Յիւզղեցւոց հարազատ որդիութենէ զրկուած է: Բայց պատուելի Տէրոյնցը ոչ երես ունի ամաչելու և ոչ սիրտ ունի զգալու. վասն զի իւր նենգութեւ պատիր խաբէութեանց այսչափ խայտառակուելէն վերջը նորէն Հայրենիքի 200 թուոյն մէջ բուն խնդիրը անամթարար կուզէ մոռցնել և Քաղկեդոնի վերայ Միօնի խմբագրին դաւանութիւնը կ'ուզէ Առաքելոյն պատուէրոյն ալ կը յորդորէ որ «Պատրաստ լինիմք մեր յուսոյն համար եղած խօսքը հարցանողներուն պատասխան տալու»: Այս տեղ Ս. Գրոց խօսքն ալ կը նենգէ. վասն զի միթէ չ'ը գիտէր Պատուելին որ մեր եկեղեցւոց զաւակաց յոյսը ոչ Քաղկեդոնի փառամոլ ժողովն է, ոչ Լեւոնի պիղծ տուժարը և ոչ Յունական ու Հռովմէական քմահաճ ժողովներու ընդունած ինքնահար դաւանութիւնն է. այլ մեր Յոյսը միմիայն Յիսուս Քրիստոս է, և մեր հուսատոյ դաւանութեանց հիմը նորա Ս. Կոստանան է եւ անոր ոգևով գրուած մեր նախնի հոգեկիր Հարց խօսք'ը մեզ առաջ-

նորդ. ուստի ատանկ յուսահասեցուցիչ խնդիրներու վերայ իրեն պէս նենգամիտ հարցանողի պատասխան տալու հարկ և կարեւորութիւն չը կար: Աղէքսանդրոս դարբիններէ անձնապահ լինիլ պէտք է:

Սակայն Միօնի խմբագիրը Յունիս ամսաթուով այս յօդուածին ալ պատասխանած է զօրաւոր կերպիւ. Պատուելոյն փախտեան շաւիղը բռնած և զայն բուն խնդրոյն դառնալու հըրաւիրած է: Իսկ Պատուելին իրեն բընական եղած պատրիչ ճարպիկութեամբը և խորամանկ ճապուկ գալարումներովը այս անգամ դարձեալ սոզալով դուրս ելեր և Հայրենիքի 214 թուով իրր թէ պատասխան կը տայ. պատասխան մի, որ արդարեւ բարեսէր ողջամիտներու արգար զայրոյթը կը շարժէ: Տեսնենք ուրեմն այս վերջին յօդուածն ալ:

Տէրոյնց կ'ասէ թէ «Մեր խընդիրը Գաստառակի խնդիրն էր». Մեր և Միօնի խմբագիրը կ'ասենք թէ «այդ խնդիրը ուրիշ մը իրր 'ի պատասխանի գրած էր». և Միօնի խմբագիրը դորա միջամտելու պարտաւոր չէր կամ հարկ չէր տեսնէր. պատուելին իւր հակառակորդին դէմ Ս. Գաստառակի ըտուգութիւնը հաստատելու համար յառաջ բերած փաստերէն կամ վիւթութիւններէն մէկուն ոյժը աւելցնել ուզելով եօթներորդ Տիեղերական ժողովը բսած էր. Միօնի խմբագրին նիւթն ալ այս եղած էր, ինչպէս վերը տեսանք. (ուզողը կարող է Հայրենիքի և Միօնի նշանակեալ թիւերը աչքէ անցնել և Պատուելոյն ոգւոյն աւելի լաւ թափանցելով ինքնին ևս նորա դատաւճիտը տալ): Իսկ Տէրոյնց Պատուելին առանց իրեն եղած առարկութեան պատասխանելու չարամբտութեամբ մը խնդիրը մոռցնել տալ

կուզէ որ իւր նենգժոտ զուրարու-
 թիւնները յառաջ տանի եւ թերեւս
 այժմ իւր խնատակ մտքովը յաջողել
 կարծած է . եւ յիրաւի կերպիւ իմն
 յաջողած ալ է , քանզի նորա ջանքն է
 որ և իցէ եղանակաւ իւր սրտին թց-
 նը հրապարակ թափել , հերթ է որ
 շատ մարդիկ կարգան , հարկաւ անոնց
 մէ ոմանք կը կրեն իւր ազգաստան
 թոյնին ազդեցութիւնը , ասոր համար
 հոգը չէ ինչ ալ որ ասուի . ինքն յի-
 մար ձոռձիին պէս ցաակաւելով եւ
 լորձանքը թափելով աննկատ յառաջ
 կ'երթայ : Ինչպէս ահա այս անգամ
 իւր այս վերջին յօդուածով առանց
 աջ ու ձախ նայելու զուրարած է
 թէ Միօնի խմբագիրը , թէ Կ . Պօլ-
 այ Կրօնական ժողովը թէ Եանչեան
 ցի պէս առաքինի բարեպաշտ և ար-
 ժանաւոր հեղինակ մի և թէ Հայաս-
 տանեայց սուրբ Եկեղեցւոյ իրաւանց
 և պատուոյն նախանձախնդիր շարու-
 նակ նահատակութեան մէջ գտնուող
 սուրբ Երուսաղէմի վանքը , ուրեմն և
 մէք այս վերջին յօդուածին արժէքն
 ալ համառօտ մի ցոյց տամք հասարա-
 կութեան :

Չամուռձեան (1) Տէրոյնեց պատ-
 սելին ընդդէմ՝ ճշմարտութեան կը
 խօսի երբ Հայրենիքի 214 թուոյն մէջ
 Միօնի խմբագիրը ատախօս կ'անուանէ .
 վասն զի այս խօսքով Պատուելին թէ
 'ի զուր կ'անպատուէ և թէ սուտ կը
 խօսի , պատճառ որ իրեն և Միօնի մէջ

(1) Պատուելի Չամուռձեան Տէրոյնեց Տէր Կա-
 րապետեան Պուստի Եօջաննէս վարժապետն իւր
 ոտորագրութեան մէջն Չամուռձեան անունը
 պակտեցած է եղեր , (զոր ինչպէս մեր , կերե-
 ՚ի թէ Միօնի խմբագիրն ալ նոյնպէս ուշադրու-
 թեան չէ առած) , և այդ անունը յիշուիլը իրեն
 անպատուութիւն չէ եղեր , ուղղութեամբ այնպէս
 համարուի , սա յայտնի բան է որ ընդհանրացած
 ճանչցուած և . իրեն արժանի անունը Չամուռձի
 անունն է :

րնաւ Ս . Գատառակի պատմութեան
 վերայ խօսք բացուած չէ . այդ խնդիրն
 ուրիշի հետ է : Միօն սկսաւ ճիշտ այն
 խնդրէն որ կը վերաբերի Հոյսոյ եկե-
 ղեցւոյ եօթներորդ Տիեղեբական ժո-
 զով ընդունելուն կամ չընդունելուն .
 Միօն այս կետին կարեւորութիւն տը-
 ւաւ և գրեց . Տէրոյնեց առաջին պա-
 տասխանով ուղեց հաստատել թէ
 Հայք եօթներորդ Տիեղեբական ժողով
 ալ կ'ընդունին , բայց ապացոյց չը
 գտնելով խաբէութեամբ խնդիրը փո-
 խեց և լսի Սուրբ Ժողովի վրայ գրեց .
 զայս այսպէս առնելը խնատակութիւն
 էր : Միօնի խմբագիրն կողմէն սորա
 արժանաւոր պատասխանն ընդունե-
 լով չը յաջողեցաւ իւր նենգութեան
 մէջ : Աւտի և այս անգամ խնդիրը
 նորէն փոխեց ասելով թէ « Բան խոր-
 գիրը Տեառն մերոյ առ Արքար թա-
 գաւորը զրկած Ս . Գատառակին
 պատմութեան օտուգութեանը վրայ
 է » : Բայց ինչպէս ընթերցողք մեր
 յաճախ կրկնութեան անսան , որ Մի-
 օնի և Տէրոյնեցի մէջ բացուած խորե-
 դիրն այդ չէ , այլ դորա հասարակութեան
 համար 'ի վէպոթիւն մէջ բերած ժողովն
 ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՎԵՂԵՆԵՆ և չը վեղեցն վերայ
 է' Աւրեմն այժմ ընթերցողք
 թող վճռեն թէ սուտը ո՞վ է :

Երկար ժամանակէ 'ի վեր ապու-
 ցուցուած ճշմարտութիւն մի է որ
 Տէրոյնեցը վիճաբանութեանց մէջ իւր
 նշանաւոր խնատակութիւններովը սու-
 կարէ խարդախ և զգուշալի խաբէբաց
 մի է . և թէ ընթերցողը անցեալը չը
 յիշելով տակաւին ապացոյց կ'ուզէ ,
 թող մտիկ ընէ :

Տէրոյնեցի խելքն հասաւ որ իւր
 յիշած ժողովն Տիեղեբականութիւնը կրե-
 լով չը կայ , փոխանակ անկեղծութե-
 ան առնելու , այս անգամ ճարպի-
 կութեամբ մը թէ կը փախի և թէ

քար կը նկատե՛ր կամ թէ իւր խօսքովն
 բռնե՛ր, — Հիմ քաշար հեմ սասաւ
 չարար — տեսակէն անուղղակի ետակաւ
 նու և դարձեալ հասաստել կը ջա-
 նայ . տեսէք ինչպէս կը խօսի . « Ժո-
 դովը թէ Տիեզերական ըլլայ թէ չըլլայ
 ժողովքին բաղձաթիւ եպիսկոպոսնե-
 բուն վիպաութիւնն էր մեզի պէտք ե-
 ղաճը Մենք ժողովը եօթներորդ
 Տիեզերական ժողով ըսինք ինչպէս որ
 դասնք առաջուց ՚ի վեր եկեղեցիները
 կորդացուած Յայտնուութիւն մէջ
 տարուած » : Այս տեղ ալ սուտ կը
 խօսի Տէրոյենց . վասն զի թէ Յայտն-
 ւութիւն մէջ Տիեզերական բառը չը կայ
 ինչպէս . իւր տարի տուած յօդուածին
 մէջ բերած վիպաութիւնէն ալ կը տես-
 նուի , Հայրենիք թիւ 193 , և թէ նոյն
 ժողովը ինքը գիտութեամբ Տիեզերական
 անուանել ուզած է որ վիպաութիւնը
 կարեւորութիւն առնու եւ կարգը
 Քաղկեդոնին բերէ . ուրեմն կը ստէ ա-
 սելով թէ Տիեզերական լինի կամ ոչ
 և այն . կը խաբէ երբ կ'ասէ թէ Յայտ-
 նուութիւն մէջ այնպէս տարուած դը-
 տանք , և այն : Արկի յայտնի կը տես-
 նուի Տէրոյենցի հետեւեալ զրպար-
 տութեանց արժէքը և ինչպիսի սրտէ
 յառաջ գալը . 1 . « Սիօնի խմբագիրը
 առոր կարեւորութիւն տուաւ որ
 Ս . Դաստառակի իննգիրը իւր ընթեր-
 յողաց մտցնէ » : Սուտ կը խօսի Տէրո-
 յենց , քանզի բուն կարեւորութի տա-
 լու կէտն ալ այդ էր : — 2 . « Սիօնի խմբա-
 գիրը Եկեղեցւոյ ընդունած այս բանը
 (ժողովն Տիեզերական լինելը) չնդունիր
 եղեր » : Սուտ կը խօսի Տէրոյենց , վասն
 զի Եկեղեցին նոյն ժողովը Տիեզերական
 ընդունած չէ , որ Սիօնի խմբագիրն ալ
 ընդունի : — 3 . Սիօնի խմբագրին չա-
 սած ու չը հերքած բաները իբր եղած
 և կատարուած ծանօթ բաներ նորա
 վերայ կրտորապէ և իբր հետեւու-

թիւն զոյն Հայաստանեայց Ս . Եկեղե-
 ցւոյ վարդապետութեան հետադ
 կ'անուանէ . որով միշտ կը ստէ և կը
 զրպարտէ :
 Ասկէ կ'անցնի և Քաղկեդոնի ժո-
 դովն վերայ պատասխան կուղէ . իբր
 թէ այս խնդիրը Եահնազարեան Կա-
 բապետ վարդապետին ալ հարցուցած
 է եղեր և իբր թէ օրինաւոր պատաս-
 խան չէ ընդուներ եղեր : Մենք թէ-
 պէտ հարկ չեմք տեսներ զուր ժամա-
 նակ վասնելով իրենց այն առննի վի-
 ճարանութիւնը քննելու , սակայն կը
 ճանաչեմք հանգուցեալ բարեյիշատակ
 Եահնազարեան Կարապետ վարդա-
 պետը իւր հմուտութեամբ և գիտեմք
 որ Տէրոյենցի տղամտ գրչին տակ մը-
 նացող չէ . եթէ հանգուցեալը խոհե-
 մութեամբ իրօք ուղղակի պատասխա-
 նած չէ , սակայն անուղղակի կերպիւ-
 լիս լի պատասխանած է Եար — Հայ
 պատմագրացը հրատարակելով : Իսկ
 Սիօնի խմբագիրը պարտաւոր չէր եւ
 չէ պատասխանելու . քանզի հարցա-
 նողը նենգութեամբ հարցուց , քանզի
 հարցումը խնդիրէն շատ ու շատ հե-
 ոսի է , և քանզի արդէն բխբաւոր ան-
 գամ պատասխանուած է :
 Տէրոյենց նշանաւոր խմաստակ Պա-
 տուելին խօսքը ծամածռելով կամա-
 ցուկ կամացուկ յառաջ կ'երթայ , իւր
 դիմախօսին բերանը խօսք կը դնէ եւ
 ճարտար թով չի մը պէս թմբեցնել
 կ'աշխատի . որպէս զի զոյն եւս խըն-
 դիրէն հեռացնէ . իւր խմաստակու-
 թեան մեծ օրէնքովը — կոչման խաբէ-
 ութեամբ — տարօրինակ զրպարտութի
 մի կ'առնէ որով իւր չափն ու ար-
 ժէքը ցոյց կը տայ աշխարհի : Բա-
 ցատրենք :
 Բարետէր եւ ճշմարիտ Հայ Քրիս-
 տոնեայ Պ . Եանչեանցի Քրիստոնէա-
 կանը առաջին անգամ Կ . Պղտոյ Կը

րծնական խողովոց քննութեամբ եւ Ս. Պատրիարքի վաւերացմամբ տրպոււած էր 'ի Պօլիս. Տէրոյննց այն ատեն իւր նախանձէն գրգռեալ չարամիտ քննադատութիւն մի ըրաւ ճիշտ Զօյիլեան ոգւով. որուն արժէք անգամ չը տրուեցաւ : Իսկ այժմ տեսնելով որ նոյն ընտիր իմաստալոց եւ պատուական աշխատասիրութիւնն Ս. Երուսաղէմի տպարանէն կրկին հրատարակութեան արժանացաւ, կը ջանայ նորէն մտտել եւ անարատիւ ընել. սակայն ճշմարտութիւնը լոյսէ և չը ծածկուիր տեսնող աչքերէ, իսկ խարդախին ճրագը մինչեւ կէս գիշեր կը վառի :

Այս դասագրքին ազնուութիւնը և ուղղափառութիւնը սղջնութեամբ ընթերցող մանաւանդ քրիստոնէական ոգւով դաս տուողները աւելի լաւ կրգգան. իսկ Տէրոյննց պատուելին իւր հիւանդամտութեամբ նորա խօսքը ամբողջացուցիչ մասերը կը վերցնէ եւ միայն մէկ մասը յառաջ կը բերէ որ ընթերցողաց աչքին մոխիր փչէ և իւր խաբէութիւնը յառաջ տանի :

Եանչեանցի Քրիստոնէականին խօսքն այս է. Քրիստոսի մէջ երկու բընութիւն պէտք է խոստովանիմք — Աստուածային և մարդկային անշիտթ և անբաժանելի միաւորութեամբ. (փայտալ յերոսողէմ, էրէս 92) : Հայաստանեայց ուղղափառ ուրբ Եկեղեցւոյ դաւանութիւնն ալ այս է. այսինքն անշիտթ և անբաժանելի միաւորութեամբ մի բնութիւն, իսկ Տէրոյննց՝ կամաւ կուրացած՝ այս խօսքին մէջէն անշիտթ և անբաժանելի միաւորութեամբ բառը չը տեսնելու զարնելով Արծնական ժողով մի, միաբանութիւն մի, երկու Պատրիարքներ և արդիւնաւոր հեղինակ մի հերեափկոս կ'անուանէ, առանց յիշելու որ ինքն իսկ է հերեափկոսը, ինքն է Հայաստա-

նեայց Եկեղեցւոյ վարդապետութեան հետողը, ինքն է ճշմարտութեան հաւառակողը և ինքն նշովուած է 'ի նախ նեայց, եթէ Քաղիկեդոնը շնորհակալ իբր ուղղափառ :

Տէրոյննց եթէ գործ չունի տակաւին թող խնդիրներ փոփոխէ, տակաւին թող Քաղիկեդոնի անհարազատ ժողովին վերայ դաւանութիւն պահանջէ, տակաւին թող անխղճաբար աս ու ան մտտէ. ահա ինչպէս աչք ու խելք ունեցողները մեր պարզաբանութենէն յայտնի կը տեսնեն որ ոչ Սիւնի խոքալիրը հետող է և ոչ Քրիստոնէականի հեղինակն ու զայն տակել տուողներն հերեափկոս են. այլ նա ինքն Տէրոյննցն է հերեափկոսը, որ չէ դադարած շարունակ իւր մօր — Հայաստանեայց սուրբ Եկեղեցւոյ և նորա հարազատ որդւոցը դէմ դինել, և այն նենգութեամբ խաբէութեամբ և դիւական դաւաճանութեամբ : Միթէ չը գիտեր Տէրոյննց որ ինքն այդ կերպով դատապարտուած է Յիսուս Քրիստոսէն և նորա Սրբազան Առաքեալներէն, որք ստախօսը սատանայ կ'անուանեն. եթէ ինքն հաւատք ունենար պէտք էր նախ իւր ողորմելի վիճակը քննէր ճանչնար եւ մինչեւ ցարգ արած խաբէութեանց եւ տըւած գայթակղութեանց դարման տանէր : Ասանկ անձ մի որ Աստուծոյ իրեն տուած շնորհքը այսպէս խաբէութեամբ չարաչար կը գործածէ, խիստ վտանգաւոր է և ընկերականութեան մէջ ժանտախտ մի է :

Խօսքս վերջանելու ատեն հարկ կը համարիմ ասել որ Տէրոյննց իւր սուրբական նրբամտութեամբը մեր երակն ու լեզուն ալ զննելով դեղ ու դարման ընել պիտի ուղէ. բայց մենք մեր ցաւն իրեն յայտնելէն վերջը դիպր դիւրին է և միմիայն ճշմարտութեան

դեղարանը կրնայ գանուիլ . այն է ,
 սրբազատ և խոստովանիլ որ իւր յի-
 շած ժողովք Տիեզերական չէ . այս է
 մեր հիւանդութեան թէկ հատիկ դե-
 զը եւ ասով կը տեսնուի իւր ճշմա-
 ռիւս ճարտարութիւնը . բայց եթէ
 ասկէ դուրս ուրիշ բան խօսի , պա-

տասխանը միշտ հարուած պիտի լինի ,
 ուստի այն ատեն իրաւունք չունենար
 յարձակումն անուանել մեր խօսքե-
 րը , որ իւր գաղտնի յարձակմանց եւ
 որոգայթաւոր հարուածոց դէմ պաշտ-
 պանողական յայտնի հարուածներ են .
 Ս . Ս . Սարգիս .

ԳԻՏԷՔ ՉԻՆՉ ԱՐԱՐԻ

Յ՛՛՛՛ . ԺԳ . 12 .

Գիտէք զոր արդէն արարի 'ի ցոյց' սիրելեացդ խնայ .
 Ծուր արկեալ 'ի կոնք' ձեռք սրբեցի բիժ յոտից ձերոց .
 Չեղ խոնարհութեան՝ այսու զկանոն՝ նոր աւանդեցի ,
 Ասարնուք առնել սէր անկեղծ զնոյն ընկերաց ձերոց .
 Հարցէք , սիրելիք , թէ առ ի՞նչ Տէրդ հաստիչդ համայնից ,
 'Վենջակ սփածեալ՝ հողոյս լուանալ՝ խոնարհի ոտից .
 Սովաւ զվոչի առ 'ի ձէնջ մայրեալ՝ ստուերականին ,
 Տամ ձեզ արչաւել՝ նորոյս 'ի շաւիղ որ հանէ յ'երկին .
 Հարցէք ինձ թէ է՞ր , ազտեղի ստից՝ չար աշակերտին ,
 Լուանալ զվջեր ձեռքդ եւ բացեր զ'ի ծնէ կուրին .
 Սովաւ եւ զձեզ կամեցայ վարժել՝ ընդ չարին բարի ,
 Ըսնել ում փութայ՝ զձեզ 'ի ժանիս մատնել ոտիին .
 Գիտէք սիրելիք՝ Լ'բարիչս այսօր երկնի եւ երկրի ,
 Օ՛ առայիցդ ոտից՝ լուացման նստիմ սիրով անթերի .
 Օն յայսմ հետէ վեհադոյնն 'ի ձէնջ կրասերոյն պարտի ,
 Տանիլ յարգանաց՝ առ որ իսկ Տէրս զոյն արարի .
 Հարցէք , սիրելիք՝ Պետրոսի ձերոյն թէ խորչիս զվէ՞ .
 Ատիցդ որոց պետք են մաքրութեան 'ի լուացմանէ .
 Թէ ոչ մի անգամ , մատուցես զոտն , հուպ յոյս յաւազան ,
 Ընբաժին մնայ՝ ձրիցն որ յինէն տսեմ յամենայն .
 Գողջիք Յուդայի՝ թէ առ ի՞նչ 'ի սէր շնչին արծաթոյ ,
 Օ՛ Տէրդ ձեպես մատնել ասիրատ՝ մշակացն այգւոյ .
 Լ'բդարեւ եկի՛ մահուամբ ճողոսրել՝ զաղբն մարդկային ,
 Բայց գոլ դաւաճան՝ բարունւոյս բազմաց նմա անկ չէին .
 Մատերուք 'ի ճաշ՝ հնոց օրինաց՝ գառին զսակական ,
 Արոյ 'ի լրման ձեզ՝ նոր ունիմ աալ՝ խորհուրդ Փրկչական .
 Օ՛ հաց եւ գինի զմարմին եւ զարիւն իմս իսկական .
 Ար . բտիլ մեղաց՝ ճաշողաց զնոյն լիցի 'ի յապայն .

Կարապետ Բագրատուիան :